

Ի՞նդ յանձկալին արբենայի ես աղքեր,  
 Ո՞վոյս ես անդ գըտանէի եւ ըզսէր .  
 Եւ ըզքարին՝ տենչանք ոգւոց համօրէն՝  
 Արում անուն ինչ չիք յերկիր մեր այսրէն :  
 Ի՞նդէր չիցէ յարեւելից ինձ ի թեւս  
 Ո՞վ իղձ սըրտիս իմ սաւառնել մինչ առ քեզ .  
 Օ՞ք եւս յերկիր մընամ՝ յաքտոր տակաւին .  
 Ի՞նչ, չիք յերկիր եւ ընդ իս մասն եւ բաժին :  
 Յորժամ սաղարթն անկանիցի յարօտին ,  
 Հողմն երեկի առնու քըշէ ի հովտին .  
 Եւ ես նըման եմ սաղարթոյն վաղանցիկ .  
 Տարայք հանգոյն մըրըրկաշունչ փոթորիկք :

## ՀԱՄԱՐԴԻՒ

ԱՃԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ


Շետապունի պաշտը :

Կ շխարհքիս վրայ եղած անուանի պալատներէն մէկն ալ Հ էօնպրուն աւանին պալատն է , որ Լ էստրիոյ կայսերաց զբօսանքի տեղն է : Լ նոր համար այս անգամ կ'ուզենք հոս համառոտ տեղեկութիւն մը տալ մեր բանասէր ընթերցողաց ասոր վրայօք :

Հ էօնպրուն , որ Ա եննա մայրաքաղաքէն վիարախ մը հեռու է , ժէ դարուն մէջ զինուորաց դադարի , զբօսանքի և միանգամայն կայսերական ընտանեաց իշխանագուններուն որսի տեղ մըն էր : Ի այց վերջէն քանի մը կայսրներ հոն ընդարձակ պարտէզներ ու կենդանեաց փակարան շինեցին , որոնցմով անանկ նշանաւոր եղաւ , որ երբոր 1683ին Տաճիկները առաջին անգամուն Ա եննայի պարիսպներուն տակը տեսնուեցան , ասոր վրայ աչք ձգելով՝ ամէն բանը յափշտակեցին : Լ էոբոլս Ա կայսրը Տաճկաց կործանած տեղերը նորոգելէն վերջը՝ որոշեց որ իր որդուոյն Յովսեփայ արշիդքսին համար նոյն տեղը պալատ մը շինէ : Լ յս պալատիս շինութիւնը 1690ին սկսաւ , որուն յատակագիծը Ֆիշէր երեւլի Ճարտարապետը տուաւ . իսկ երբոր 1700 տա-

րոյն ամբողջ շէնքը լմնցաւ , փառաւոր նաւակատեաց հանդէս մը ըրին՝ մեծամեծ պատերազմական խաղերով :

Յովսէփի Ա երբոր հօրը մահուլնէն վերջը կայսր եղաւ , այս պալատիս վրայ քանի մը նորոգութիւններ ըրաւ : Ի այց ամենէն աւելի Ա արիամ Ուերեզա կայսրուհին այս պալատը շատ զարդարեց ու գեղեցկացուց : Ի նքը ամէն պալատներէն աւելի Հ էօնպրունի պալատը կ'ախորդէր իբրև զուարձութեան տեղ , և իրեն ամառուան բնակութիւնը հոս հաստատեց : Ուստի անհամար արուեստաւորներ իր աչքին տակը 1744էն ինչուան 1750 տարին անդադար աշխատցուց : Ի այց որովհետեւ իրեն գանձերուն յարգը լաւ կը ճանչնար , զորոնք հասարակաց պիտոյիցը կը պահէր , ուստի Ի ագգազի ըսուած ճարտարապետին յանձնեց որ ծախքերու խնայութիւն ընէ : Լ յս Ճարտարապետը թագուհոյն հրամանին հպատակելով ստիպուեցաւ իրմէ առջի Ֆիշէր Ճարտարապետին տուած ձեր պահէլ , և քիչ մը աւելի ընդարձակել ու գեղեցկացըննել . ասանկով հին դղեակը քիչ մը փոփոխութեամբ նոյն մնաց : Ի նականապէս այս պիսի շէնք մը որ երկու այլեայլ երեւակայութի ունեցող Ճարտարապետներէ և զանազան ժամանակ շինուած է , ան կարելի է որ իր ձեխն մէջ ըստ ամենայնի վայելուց համեմատութիւն մը ունե-



### Ը էօնպրունի պալատը :

նայ, ու Տարտարապետութեան գեղեցկութիւնը քիչ մը չկորառուի. բայց հանդերձ այսու ամենայնիւ այս մասնական պակասութիւնները չեն նուազեցըներ շենքին քնդհանուր վայելզութիւնը, և դարձեալ Ը էօնպրունի պալատին մեծագործութիւնն ու փառաւոր ընդարձակութիւնը շատ դուրս կը ցատքէ : Այս կայսրուհւոյն այսչափ խնամքունելէն է որ Ը էօնպրուն կ'ըսուի նաև Վերսայլ Մարիանու թերեղայ :

Իսկ պալատին ներքին կողմը գալով ձիրս է, բայց շքեզութիւն չունի. վայելուր, բայց քիչ մը արուեստակեալ. Անետին կներուն գլխաւոր զարդեցն են գորգեր, Սինույախնձապակիներ, բիւրեզներ, Ճիւղ Ճիւղ կանթեղներ, Պոհմիայի գեղեցիկ ու երկեղի գործածներ, Այտկերներուն գեղեցկութեան յարգը միջակ է, և ասոնց մեծ մասը կուլիւմեայ, Արվագոր Արզայի ու

շուետացի Մարտինոս Մէյդէնսի քաշածներն են : Խոնց մէջ Մէյդէնսին նկարները այս առաւելութիւնս ունին, որ անոնց մէջի գեմքերը ընդհանրապէս պատմութեան անձանց գէմքերն են, որ գեղեցիկ յատկութիւն մըն է պատկերահանի վրայ :

Իսկ պալատին մէջ գտնուած սակաւագիւտ քանդակներուն մէջ՝ երկու ալարասդրէ կիսարձաններ խիստ նըշանաւոր են . մէյ մը Ա Փրանկիսկոսին արձանը . իսկ մէկայլ՝ Բ Յովսեփ կայսեր արձանն է . Այս աղուոր է Պիոս Եկ Յովսեփ Բ կայսեր ընծայած ալապասդրէ վառարանը՝ ի յիշատակի իր Ը էօնպրունի մէջ ըրած բնակութեանը :

Ը էօնպրունի պալատին պարտեզը շատ գեղեցիկ է, և Արուպայի մէջ երևելիներէն մէկն է . ասոր մէջ կայ կենդանեաց փակարան մը, որն որ շատ

Հարուստ է այս կողմանէ , և յագգազի ճարտարապետը շինած է՝ Ո՞արիամու իշերեզայի հրամանովը . այս փակարանը երթալով աւելի ճոխացաւ , վասն զի կայսրուհոյն յաջորդները վրան մասնաւոր խնամք տարին , և այսօրուան օրս աւստրիական ներկայ զարմանալիքներէն մէկը եղած է , և տեսնելու արժանի բան է : Պարտիզին ընդարձակիլը , ջրաբաշխական մեքենաները , զանազան աշխարհքներու բոյսերուն հաւաքմունքը , փառաւոր ջերմանոյներն որ կը գտնուին այս պարտիզին մէջ , բոլորն ալ Փրանկիսկոս կայսեր արդիւնքովը եղած են , և իրեն համար կ'ըսեն թէ իր պատի հօտոցովն՝ ու բրիչովը ինքն ալ այս պարտէզը կ'աշխատի եղեր : “ Տընկոց ընդարձակ ջերմանոյները մանելով , կ'ըսէ ձանապարհորդ մը , մարդ մէկէն ’ի մէկ կրնայ խաբուիլ որ Ամերիկայի անտառներուն մէջ ըլլայ , վասն զի խիստ աղուոր ու գեղեցիկ կ'աճին հոն օտար աշխարհքի բոյսերը . և այն չափ աւելի մարդ կը խաբուի , երբ կը տեսնէ որ այն շաքարի եղեգներուն , հնդկային արմաւենիներուն և այն կողմի ծառերուն մէջ այնպիսի թռչուններ կը թռչըտին , որոնք նոյն ծառերուն վըրայ վարժած են իրենց բնակութիւնը դնել . կարծես թէ ասոնք մոքերնին դրած են թէ իրենց բնիկ երկիրը թողուցած չեն , իրենց բոլորտիքը տեսնելով այն ծառերը , որոնց վրայ բիւր անգամ դարեր են իրենց հայրենեաց մէջ , :

Այս տաճնըզորս ջերմանոյներէն զատ պարտիզին մէջ գտնուած բաներն են լշակ մը , որուն չորս կողմը այլ և այլ արձաններ կան դիցաբանութեան վերաբերեալ . խել մը ուրիշ արձաններ ալ կան ասդիս անդին , տեղ տեղ խմբովին , և ուրիշ տեղեր ալ զատ զատ դրուած . մէկ կողմն ալ յաղթական կամար մը ձեւացուցած են , որ կէս մը փլփլելու վրայ է : Ալ տեսնես նաև չորս ոսկեզօծ կրիաներու վրայ կեցուցած կոթող մը , որուն վրայ եգիպտական նշանագիրներ

կան , և թեերը բացած արծիւ մը , որուն վրայ ալ դրօշակ մը կայ : Դանապէս յաւերժահարսի մը թեկին տակը բռնած սափորէն ջուր մը կը վազէ , և անանկ պայծառ ու աղէկ ջուր է ամիկայ , որ այս ամարաստանը անունն անկէց առնուած է , որովհետև Շէօնարուն՝ Գեղցիկ աղբէտը ըստ լուսել է :

Այս պալատին բարձրէն շատ գեղեցիկ ու աննման տեսարաններ կը տեսնըւին , այսինքն Աննայի շրջակայքը , Դանուբի աղուոր մշակած կղզիները , Անկարիոյ ընդարձակ դաշտերը , և հեռուանց լեռներուն գագաթները :

Դանի մը երեւելի դէպէերով այս պալատս յիշատակաց տեղ մը եղած է . մէյ մը ինչպէս Առողիկոս Ժ.Դ Ա Երսայի պալատով , նոյնպէս Ո՞արիամ Ջիշերեզա ալ այս պալատովս իր անունը փառաւորեց : Դարձեալ Արտէոն Դարմանիոյ կայսերաց այս պալատէն՝ երկու անգամ , այսինքն 1805ին և 1809ին , իբրև միահեծան տէր և իշխան բոլոր աշխարհքիս պատգամներ որոտացած է : Արտէոն առաջին անգամ Ո՞արիամ Առիզային հետ այս պալատիս մէջ տեսնուեցաւ :

#### ԿԵՆՍԱԴՐՈՒԹԻՒՆ

Առողիկոս Ժ.Զին վարքն ու մահը :

Առողիկոս Ժ.Զ Դաղղիոյ թագաւորը դրեթէ ամենուն ծանօթ է իր առաքինութեանցն ու գլխէն անցած ձախորդութեանցը համար , որ միշտ անմուռանալի պիտի մնան ամենուն մըրդին մէջ . իրեն պատմութիւնը բարոյական խրատ մըն է ընթերցողին ու առաքինութեան ուսուցիչ . այս պատճառաւս ուղեցինք օրագրիս միջոցաւ ալ աւելի ծանօթացընել մեր ազգայնոց այդ առաքինի թագաւորը , որուն վարքը որչափ որ օգտակար , նոյնչափ ալ սրտաշարժ ու ախորժալուր է , և կըրնայ նաև նոյն ատենուան Դաղղիոյ